

Քիչ չեն մարդիկ որոնք իրենց խղճի փափուկ ձայնը տարիներու ընթացքին լռեցնելով, ժամանակ մը ետքը անզգամներ դարձած են, և իրենց շտապացիու տարիքին մէջ աչեւ գրեթէ անկասկիղի եղած է որտի փոփոխութիւն ունենալ: Զգործածուած երկաթը կը ժանգոտի, նոյնպէս եթէ խղճմտանքը ամէն օր չմշակուի, տարիներու հոյսովումով կը կորսնցնէ իր զգայուն վիճակը:

Է. — Գուզարայի երեք խաչերուն պտօգամը: — Զոխակողմեան խաչը իր մէջ կը մարմնացնէ անդարձ մեղաւորին կեանքը՝ որ մեղքով կը սկսի, մեղքով կը շարունակուի և մեղքով ալ կը վերջանայ: Այս տեսակ կեանք մը ձախողութիւն մըն է բառին լման առումով:

Աջակողմեան աւազակին խաչը կը ներկայացնէ ապաշխարող մեղաւորին կեանքը, որ թէ է մեղքով սկսած ու մեղքով շարունակուած՝ բայց զգաստութեամբ ու գիտակցութեամբ վերջացած է:

Յիսուսի խաչը կը ցուցնէ անմեղ կեանքին օրինակը, որ անմեղութեամբ սկսած, անմեղութեամբ շարունակուած և անմեղութեամբ ալ վերջացած է:

Եթէ չենք կրնար մեր կեանքի առաջնորդին պէս բոլորովին անմեղութեամբ ապրել, գէթ զարձի եկող աւազակին նման ջանանք մեր կեանքին վերջաւորութիւնը յաջողութեամբ պսակել: Բայց ամէն պարագայի տակ, Յիսուսի կեանքն է մեր գաղափարականը և մեզի համար տիպար հեռանկարը:

Յիսուսի խաչը սիրոյ մարմնացումն է, համբերութեան, ժուժկալութեան, կարեկցութեան, համակրանքի տիպար օրինակը, և մարդկային ցեղի փրկութեան միջոցը: Պէտք չէ վախնալ կեանքի մէջ խաչ կրելէ, եթէ այդ խաչը մեր և նաև օւրիշներու ազնուացման միջոց կը հանդիսանայ: Թողման Պրուքս կ'ըսէ. «Ճկար քրիստոնեաները միայն կը վախնան խաչի շուքէն»:

Թող Յիսուսի խաչը ըլլայ մեր կեանքին պարձանքը և անոր վրայ արտայայտուած սէրը՝ մեր ապրելակերպի տիրող սկզբունքը:

ԳՐ. Ա. ՍՍՐԱՑԵԱՆ

Յրէզն, Գայիւ.

ԽԱԶԻՆ ՇՐԱՇՔԸ

Ուաչը սիրոյ ոյգերգութիւնն է, սիրոյ հրաշքը, Աստուծոյ զօրութիւնը, վասնզի անոր վրայ էր որ երկնցաւ Աստուծոյ սիրոյն բարձրագոյն նշանը: Քրիստոնէութեան քարոզած այդ սէրը, սիրելու համար ամէնքը Աստուծով և յԱստուած՝ զազտնիքն է բոլոր առաքինութիւններուն, բոլոր արուածութիւններուն:

Հոգեպէս զգաստ և բարոյապէս զօրեղ են այն ժողովուրդները, որոնք շատ տառապած են արգասութեան, բարիքի ու ճշարտութեան համար: Մինչ, իբրև ժողովուրդ և ազգ, մին եղած ենք տառապանքէն անցնող այդ ժողովուրդներէն: Տառապանքին փաստը խօսուած զօրութիւնը եղած է մեզի և մեր արժանիքին ամենէն վաւերական ստուգանիշը:

Ձէ անցած մեր կեանքէն դար մը, ուր քաղաքական փոփոխիկներ մէկէ աւելի անզգամներ հիմնովին շարստէին մեր գոյութիւնը բայց ամէն անգամուռ ալ վէրքը, ուշ կամ կանուխ, սպիացած է: Ճառագայանքը փոխանակ քանդելու զմեզ, համբերութեան և քաջութեան սքանչելիքներ կատարել տուած է մեզի, մեր վրայ խուժող արհաւիրքներուն դէմ:

Կարելի չէ խաչը խլել հայ ժողովուրդի խղճէն: Անոր հոգիին ամենէն հզոր բնագոյններէն մին եղած է ալ ան: Եթէ քանդուի կամ եղծուի այդ ձեւը, հոգեպանական կետեղապանութեամբ մը՝ այդ բնագոյն իր սնունդը պիտի փնտռէ զինքը ծնող հոգիին անհարապած անիտուն մէջ, և ատոր արգասիքը պիտի ըլլայ այլասերութի վտանգը ազգային ինքնութեանը համար:

Մարդիկ կրնան իրենց խաչը թաղել աղբուսի ներքեւ, կամ թողուլ որ գերեզմանուս ան, սակայն բարոյական ուժը զոր ունի այդ խորհրդանշան Փայաղ հոգիներու մէջ, ուշ կամ կրնան արտի ճառագայութի:

Մեծ պիտի մնան միշտ այն ժողովուրդները, որոնք չեն թողուր որ օրիորդ մշուշը ծածկէ իրենց խաչը նայուածքներէ: Ուաչէ զերծ կեանք մը մահուան միայն կրնայ նայիլ: Ուաչը նախապայման է մեծութեան, փառքի և Յարութեան: Թ.